

ժենարաւականն ոչ ևս առաւել անպան ժամանիլ ի ծոց սրբոյ Մօր մեր լուսոյ :

Յարգելով զվազնջական շարունակութիւն ջատագովութեանց նորուն արժանանձնութեան աղայ Առաքել Մելիք Մինասեան հարազատի մեր և սրբոյ եկեղեցւոյ հայրենեաց ընդ նմին և ձերում սրբաշունթեան պարգևեցաք Տ. Յովսէփ քահանային Տ. Յովսէփեանց արծաթեայ օսկէզօժ լանջական խաչ զոր հանդերձ մերով կանգախաւ առաքեցաք ընդ այսմ յիշեալ հարազատիւ մերում յորմէ ունի ընկալնուլ կրօն զայն առ ի նմանէ ջատագովիս քահանայն :

Յազազս մնացորդացն զկնի վախճանի սրբազան Նիկողայոս եպիսկոպոսին եղելոյ ցարդ ընդ կնքով գրեալ եմ նորուն արժանանձնութեան աղայ Առաքելին և ձեզ ևս գրեմ, զի ունիմք գրել Ասենակալացն ի Սինսօղի էջմիածնի անօրինել որպէս արժան գաեալ ունիցին և հրամայել զպատկանեալսն սրբոյ վանիցն Թաղգէոսի Առաքելոյ յանձնել ձեզ և որոյ պատկանի և զպատկանեալսն Աթոռոյ էջմիածնի առաքել ի Սինսօղն նորա :

Յազազս ուսումնարանին ըստ ձեր յառաջագրութեանց գրեսցուք ոչ ևս անպան զկանգակ յանուն միաբանութեան Հայոց Թաւրիկոյ եկեղեցականաց և ժողովրդականաց. Ողջ լեբուք :

Յամի ազգական 1302, և փրկչական 1853, Հժբ. 418      Հօկտեմբերի 21, ի ԹԻՓԻԿ :

ԿԱԹՈՒՂԻԿՈՍ ՍՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ  
Ն Ե Ր Ս Է Ս

Հրատ. Կ. Յ. ԲԱՍՄԱՋԵԱՆ



### ՉԵՌՆԱԳՐՈՒԹԻՒՆ ՍԱՐԿԱՍԱԳԱՑ

Այս արի ես Ս. Արոսոյս ժառանգաւորաց Վարժարանը սուա իր հոգեւոր հունձեր՝ յանձինս չորս նոր Սարկաւագներու :

Ժառանգաւորաց Վարժարանի Դ. դասարանի վեց աւակներէնք աւարսաժ ըլլալով իրենց քառամեայ ուսումնական երջանք՝ հրաւիրուեցան, Տեսչութեան կողմէ, քալու իրենց վերջնական որոշումը :

Անոնցմէ չորսը ՏՅօրէն Ժողովոյ առջեւ յօժարութիւն յայտնաւ եւ ուխտագիր ստորագրաժ ըլլալով ընդունելու կուսակրօն եկեղեցականութեան լուծը, կիսասարկաւագութեան աստիճանի սուուչութիւնը կատարուեցաւ՝ Վերափոխման բարեկենդանի Կիրակիին, առաւօտեան ժամերգութեան ընթացքին, «լցաք» են անմիջապէս առաջ. իսկ Ս. Պատարագի մասուցման միջոցին, սոյն չորսս ձեռնագրուեցան Աւագ Սրկ. : Ս. Պատարագ Հայրը կատարեց ձեռնադրութիւնը : Խորհրդակցելու եր Լուսարարացե Քեր. Տ. Կիրեղ Մ. Վրդ. Իսրայելեան : Մտաւուչ եր պահը երբ չորս նորընծայեալները ձեկաչաք կը յառաջանային դեպի Ս. Սեղան : Յուզում էին նոյնպէս իրենք, երբ ձեռնապալ եւ դողահար վերելակելով Ս. Բեմին մարմարեայ սանդուխէն, «եղիլըղի ու հաւասով» յառաջ կը մասչին դեպի Սեղանը իրենց Ս. Ձօնին. զգացում էին նաեւ ամենքը, Ս. Պատարագը եւ Միաբանութիւնը, իրենց մտախպարին շարունակութիւնը դիտելով անարատ հոգիներու այս հոյլին մէջ, եւ ժողովուրդն ինքնին՝ որուն համակիր նայուածքին առջեւ ամէն օր հասակ նետեր եւ շնորհօք բարգաւաներ էին անոնք ամէն արի : Յուզումին պիքը լայնցաւ հոգիներուն մէջ, երբ ընծայեալները երեսնին ժողովուրդին դարձուցաժ, աչք յերկինս, աւխարհէ հրաժարման իրենց ուխտը կը հրատարակին ձեռամբարձ. մինչ դրպիք եւ միաբանք երիցս կը վերերգէին պատկառանքով եւ արայոյց. «Ասումաժային եւ երկնաւոր շնորհ... կոչէ...» : — Յաչորդեց «Ես դեմ ձեռաք» արտարուց, իւրաքանչիւրին համար ուրոյն ուրոյն. ու երբ կը լսուէր «Ի՛նք ամենեքեան աղօթս արարեք զի արժանի լինիցի սա անարատ պատեղ զաստիճան սարկաւագութեան...» ք, բո-

լոր սրբերեն վերած միակ բան էր «ամեն»:  
— Հազան վերջապես սուրբ ուրախն մա-  
հուր ժապաւենը, սազան օրհնուած բու-  
վառը եւ իրաւունք խնկարկելու, ու Ս. Ա-  
ւետարանը՝ ի ձեռաց իրենց հոգեծնողին, ա-  
սօնութիւն կարգալու զայն յունկն հաւատա-  
ցելոց, եւ իրաւունք՝ վերաբերելու Ս. Խա-  
նուրդին ընծայքը. ըսին իրենց անգրանիկ  
«եւ եւս»ը իւրաքանչիւր երեկոնելով զայն  
զգուշածայն քաղցութեամբ, եւ, ընդունելէ  
վերջ երեկոյան օրհնութիւնը իրենց ուխտին,  
կեցան Սեղանին վրայ, երկուստէ Ս. Խորանին:

Յաւատք Ձեռնադրութեան, Նորին Ամեն.  
Ս. Պատրիարք Հօր կողմէն խօսեցաւ ժառ.  
Վարժարանի եւ Ընծայարանի Տեսուչ Հոգ.  
Տ. Եղիշեկ Վրդ. Տեղեկեան: Աստի, ըսաւ,  
ցոյց տալով չորս նորընծայեալները, որոնք կը  
կենան այս պահուստ Աստուծոյ Խորանին  
առջեւ, իբրեւ սպասաւորներ Հայ Եկեղեցւոյ  
մեծ սպասին, ծագուած մէկ մէկ խոս-  
տումներ են, կեանքեր՝ հապտուած սրբազան  
նպասակի մը: Համեմատութեան դրաւ անոնց  
կեանքն ու ասպարեզը ուրիշ երթասարդ-  
ներու ասպարեզին հետ, որոնք կ'ունենան  
կեանքի վրայ աւելի շեղ հորիզոններ, որոնց  
աղերք աւելի ընդարձակ կ'ընդգրկէ այն կես  
դարը զոր մարդիկ կեանք եւ ապագայ կ'ան-  
ուանեն իր բոլոր քաղցութիւններով, անա-  
կրկնակներով եւ կարելի հեռապակերներե-  
րով. մինչ ասոնց՝ յարեց, ամենեւնի բախտորոշ  
պարագային, վանական խցիկի մը շահ համեմատ  
օրջանակը, եւ Աստուծոյ ու մարդոց ծառայե-  
լու պարտականութիւնն է միայն: Անոնք այս  
կերպ կ'ընեն անզոհելի զոհը. սակայն իրենց  
մասաղ կեանքերու այս մատաղը դիմաւոր-  
ուի թերեւս շատերէն սրտում համակրանքով:  
Կեանք հասկնալու միամտութիւն մը կայ այս  
մտածումին մէջ, ըսաւ. ցորենահասը պէտք է  
մեռնի, իր բազմապիսի արգիւնները կա-  
րենալ ձեռնու համար: Սակայն մի խրջիւ  
աշխարհի մակերեսային այս երեւոյթն.  
մարդերու մէկ մասը միայն սրտութեամբ  
պիտի նայի ձեր ետեւէն, այն մասը որ չի  
կրնար ըմբռնել իմաստը ձեր այս զոհողու-  
թեան. մէկ ուրիշ մասը պիտի հիանայ ձեր  
վրայ, արգի արժեքաւերով նուազ բացատրե-  
լի, սակայն խորապէս իրական արժանիք մը  
տեսնելով ձեր կեցուածքին մէջ: Եւ աւելի  
քան նիւթ ու սրբազան է այս վերջին մրա-  
ծումը. վասնզի երբ չունիք ձեր ասպարե-

զին վրայ փայլուն պատշօններ, դիրքեր, հա-  
րուս եւ հանգստաւէտ կեանք անցնելու պա-  
տեհութիւններ, ունիք այս բոլորը արժեւորող,  
զանոնք վեր բանող ոգեղներ, հոգիի, մտքի  
եւ արժեքներու գերագոյն սպասը, նշխար-  
եալ բեկորներ հաւաքելու, այրիին ու որբին  
արցունքները սրբելու միսիրարար պարտա-  
կանութիւնը, եւ վերջապէս Աստուծոյ ծա-  
ռայելու գործը որ վեր է կարելի բոլոր ծա-  
ռայութիւններէն:

Սրբազան այս խորհուրդին մէջ շնորհա-  
զարգուած իրենց այս պակեքը, ըսաւ, ինծի  
կը յիշեցնէ այն օրը, երբ իրենք իրենց խո-  
նարն հիւղակներէն այս Հաստատութեան կու-  
գային բաժան բաժան հոգիով, անյարիր մը-  
քով եւ խուլ ազդեցութիւններու ներքեւ, կնի-  
քին սակ այն բոլորին զոր մեր ընկերային պայ-  
մաններն եւ նակասագրին հարուածները դեր  
էին, եւ որոնք մեր Սփիւռքէն այժմու ընկր-  
կումը կը ստեղծեն իր բոլոր մարդերուն վրայ:  
Ի՞նչ հակապակեք այսօրուան հետ, հիւր ա-  
նոնցմէ թափեցաւ փոշի առ փոշի, եւ նորը  
շինուեցաւ ազիւս առ ազիւս, ընելու հա-  
մար զիրենք այն ընտիր անօրները զորս կը  
տեսնենք:

Ա՜ն երբեք պիտի չմոռնամ այն օրա-  
գրաւ տեսարանը, երբ իրենց ձեռքները սր-  
տագին յուզումով յանձնեցին զիրենք այս Հաս-  
տատութեան: Ե՞րբ տուած չէ սակայն այս ժո-  
ղովուրդը իր լաւագոյնը, պահելու համար իր  
հոգիին ու մտքին արժեքները: Մեր ժողովուրդը  
զինն է այս զոհողութեան, այն ոգիին որուն  
չէ խնայած բնաւ իր արեան վերջին կաթիլը,  
անցնելով ընդ հուր եւ ընդ սուր, եւ իր խոր-  
տակուած ուսերուն կրելով իր արժեքներն  
սապանակը. այդ ոգիով է որ կը լեցուիք  
զուր այս պահուստ, որուն համար աշխարհ  
թերեւս ձեզի կը նայի սրտում համակրանքով՝  
բայց խոր հիացումով:

Այս խորհուրդին ու սրբազան հանդե-  
սէն վերջ, զուր, ըսաւ Հոգեւորին Հայրը,  
սկիզբը կ'ընէք ձեր նոր կեանքի նորոգուած  
երեսին. բէտ սկիզբ, սակայն ես պիտի ու-  
զեի տեսնել զձեզ ամբողջ, մինչեւ ծայրը ձեր  
այս կեանքի ստապարեզին, կարենալ ըսելու  
Առաքեալին հետ «Զբարւօք պատերազմն պա-  
տերազմեցայ, զընթացս կատարեցի, զհաւատսն  
պահեցի». կ'ուզեմ հաւատալ թէ այս պահը  
բնաւ պիտի չբաժնուի ձեզմէ, ձեզի սպասող  
կես դարու ընթացքին: Դժուար անուշ,

բայց հոգիներուն համար որով գաղափարի բոցն են բռնկած, ոչինչ կայ անկառելի: Պաներ կան, բաւ, կեանքի մեջ, անմեռ պաներ, զորս սարկներու անհոգին ու մտահոգութիւնը չեն կրնար ջնջել մեր յիշողութենէն: Լուսաւոր լեռնաշագարներու կը նըմանին անոնք, կեցած մեր յիշողութեանը մեջ. անոնց շեղութիւնը բնաւ չի սփռուիր կեանքէն, առօրեային: Ու ամէն մարդ իր կեանքին մեջ սահմանուած է ունենալու այս կարգի պան մը: Պետքս Առաքելը ունեցաւ զայն այլակերպութեան լեռան վրայ. այդ պանէն առաջ, իր ամբողջ կեանքը եղած երեսմը հասարակ տեղիներու, սակայն յայտնութեան այդ տեսարանէն վերջ, բոլոր մըքութիւնները, կասկածները տեղի տուին, եւ ինք կեցաւ դեմ յանդիման Աստուծոյ լոյսին. այդ վայրկեանին սխալաբանութիւնը երբեք չմարտնչաւ իր հոգիին մեջ: Այդ կարգի անմեռ պաներէն այցուէյան նոյնպէս Պօղոս Առաքելը՝ Իսմայէլոսի նամբուն վրայ, եւ Յայրեն, Հին Աւիսի մեծ մարգարէն, իր առաքելութեան սկզբնաւորութիւնը նուիրագործող տեղիքին մեջ:

Յիշեցեք միշտ այս փառաւոր պանը ձեր կեանքին մեջ, զայն նկատելով ձեր գիտակցութեան լուսաւորութիւն լուսազոյն մէկ պատեհութիւնը. ուր դուք իրապէս ինքզինքնիդ եղաւ, աղբերացաւ, լուսաւորուեցաւ, եւ ունեցաւ Աստուծոյ հետ կենդանի դեմիանդիմանութեան վեճազոյն վայրկեանը, կենելով ձեր հոգիներու կարմիր ուխտը, Աստուծոյ եւ մարդոց ծառայութեան նուիրուելու գործին: Այս լուսաւոր պանն'ն պէտք է դառնան ձեր կեանքին բոլոր օրերը, որուն մեջ դուք գնեց տեսաւ ամբողջ, ուր ձեր հոգին կարգաց իր հակասազիրը եւ մարգարեայաւ: Դժբախտ են անոնք, որ չունին այս կարգի պաներ իրենց կեանքին մեջ:

Իբրեւ Հայ Եկեղեցւոյ զաւակներ եւ պատեհաններ, բաւ, նուազութիւն սակն էք այն փառաւոր մարգերուն, որով մեր Եկեղեցւոյ ոսկի փառքը կըրտնջին մեր լեռներուն չափ ամուր, մեր հոգիներուն չափ խորհրդաւոր, եւ մեր եկեղեցիին չափ գեղեցիկ: Վասն ինչ որ այս պանուս ձեր մտածումին առջեւէն կ'անցնին Ս. Մեսրոպը, Նարեկացին, Շնորհալիք եւ նմաններ, որով ձեզի նման այս ուրարը կ'եցին, եւ այդ քաղցր լուծին սակ անուշեցին մեր կեանքին զառնութիւնները:

Կը խորհիմք բէ յուզումին սակն էք նոյնպէս այս Հասարակութեան մեծ հոգիներուն, որով իրենց անկառելի զոհողութիւնները տուին այս Արքունիք, եւ անունները՝ մեր պատմութեան: Ու կը խայտան, բաւ, անոնց հոգիները իրենց յաւիտեանական անմահութեան կայքին մեջ, վասնզի անոնց գործն ու մտածումն է որ կը շարունակուի: Ամէն անգամ որ ձեռնադրութեան մը շնորհաբաշխութիւնը կը կատարուի այս սեղանին վրայ, կանքիդ մը կ'աւելնայ անոնց արժին կըրտնջ լուսաւորութեան սահմանին մեջ:

Եւ անցեալի այդ բոլոր փառքերը այս պանուս կ'ընեն իրենց խորհրդաւոր տղանցքը ձեր հոգիին ու մտքին առջեւէն, կը մեկտեղուին փառանգ առ փառանգ, ըլլալու համար *անսխիւրը, յայտնութիւնը, հոգին*, ամբողջութիւնը Հայ Եկեղեցիին, ոսկեծիր օղակի մը պէս եւ ինչ փոքր բերելով ներկան ու անցեալը, Բրիտանական մեր դարաւոր ժառանգութեան:

Զգացեք ինքզինքնիդ միշտ այս յուզումին առքած տղաւորութեանց ներքեւ, ու պիտի պատեհանուիք վաստառողք սերմերէն, որ մեր օրերու կեանքինն են: Վասնզի այս մեծ յիշատակներուն հետ, եւ ինչ որ անոնց, կան հաւասարապէս մարդկային փոքրութիւններ. մի՛ տեսեք այդ հիշմոքութիւնները, մանաւանդ մի՛ իջնեք անոնց. ի՛նչ գեղեցիկ է փոքրութիւններու եզրին անցնիլ արհամարհոս ու հպարտ: Անեցեք այդ հպարտութիւնը կեանքի փոքրութիւններու հանդէպ, եւ խումարհութիւնը՝ մեծութեանց նկատմամբ:

Յետոյ աւելցուց. ձեզի իբրեւ կենդանի օրինակ ունիք Նորին Ամեն. Ձեր Հոգեւոր Հայրը, որ իր կիսադարեան բազմադիւն եւ աննահանջ կեանքով ձեզի նման հարիւրաւորներ առաջնորդած է այս կեանքին ու շնորհին: Ձեր մասալ հոգիներուն իբրեւ օրինակ չկայ աւելի գեղեցիկ յարացոյց քան իր կեանքը: Այս առթիւ Ձեզի հետ միասին կը մայրեմք ի արեւ որ Տերը բազմաթիւ տարիներ պարգեւէ Նորին Ամենապատեհութեան, կարեանալու համար Ձեզի, եւ ձեզու վերջ եւ կոչներուն բաշխել աւելի բարձր շնորհներ ի փառս Աստուծոյ, Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ եւ Ս. Արքունոյ:

Նորնձայ Սարկաւազները նոյն ժամէն իսկ սպասարկել սկսան Ս. Պատարագին: Ահա իրենց անունները.

**Կարապետ Սարկ. Մկրտիչան՝** ծնած Պաղտատ 1920 ին, Զէյթունցի ծնողքէ, նախակրթութիւն ստացած ի Հալէպ. 1936 ին ընդունուած ժառ. Վարժարան, որուն ընթացքը աւարտած է փայլուն յաջողութեամբ:

**Մինաս Սարկ. Գասպարեան՝** ծնած Մարտե 1921 ին, նախակրթութիւն ստացած ի Հալէպ. 1936 ին ընդունուած ժառ. Վարժարան, որուն ընթացքը աւարտած է փայլուն յաջողութեամբ:

**Յարկթ Սարկ. Վրթանէսեան՝** ծնած Փոքր-Սայիտ 1919 ին, Սուէիացի ծնողքէ, նախակրթութիւն ստացած գերմանական որբանոցի մէջ. 1935 ին ընդունուած ժառ. Վարժարան, որուն ընթացքը աւարտած է լաւագոյն յաջողութեամբ:

**Յովհաննէս Սարկ. Կարապետեան՝** ծնած Եօզղատ 1920 ին, նախակրթութիւն ստացած ի Հալէպ. 1936 ին ընդունուած ժառ. Վարժարան, որուն ընթացքը աւարտած է լաւագոյն յաջողութեամբ:

**Միոն,** յանուն բովանդակ Միաբանութեան կը մարքէ որ ամենին ալ լինին «Մշակ առանց ամօրոյ» ի ծառայութիւն մեր նուիրական հասակին, սիրեցեալ ազգին եւ Ս. Արքուոյ:

Վ. Ա. Ռ. Ա. Ն. Գ. Ա. Ի. Ո. Ր. Յ. Ո. Ի. Ն. Ե. Ր.

Գալ շքանի ժառանգաւորաց Վարժարանի համար առակերտներ ընտելու պարտականութիւնը Ս. Արքուոյ Պատ. Տնօրէն ժողովոյ կողմէն յանձնուեցաւ Վարժարանիս ուսուցիչներէն Հոգ. Տ. Արքուն վրդ. Հասիտեանի: Հայր Արքուն Մայիս 20 ին մեկնեցաւ նախ Պէյրութ, ապա Գամակոս ու Հալէպ, ու այս նպատակաւ իրեն ներկայացող վարտունէ աւելի բեկնածուներէն ընտրած է 15 փափկամայն եւ ուշիմ առակերտներ, պակեղով իր առաքելութիւնը շնորհաւորելի արդիւնաւորութեամբ:

Խօսած է նկեղեցւոյ բեմերէն, վարժարաններու առակերտներուն, եւ երիտասարդաց միութիւններուն, անոնց սանելով Նորին Ամեն. Ս. Պատրիարք Հօր ողջոյնները, եւ իր առոյգ հոգիին կազմուրը: Ամսուան մը բացակայութենէ վերջ, Յունիս 20 ին վերադարձաւ Ս. Արքու:

**Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ**

Տ Օ Ն Ս. Կ Ա Ն Բ. Ե Ի Բ Ե Մ Ս. Կ Ա Ն Բ.

\* 4 Օգոստոս կիր. — Վարդապետ. Ս. Պատարագ մատուցուեցաւ Ս. Յակոբայ Մայր Տաճարին մէջ, Ամեն. Ս. Պատրիարք Հօր ֆիզիքական անհանգստութեան պատճառաւ, երէկ երեկոյ կարելի չէր եղած «Հրաշափառ» ի արարողութիւնը կատարել: Այսօր, լուսարարապետ Տ. Կիրակ վր. վրդ. Խարայէլեան, կը պատարագէ նպիտոյոսական թագով, և կը քարոզէ քնարան առնելով «Եւ յետ յից աւուրց առնու ընդ իւր Յիսուս... և յայլակերպս եղև առաջի նոցա» քնարանով: Ներկայացուց տօնը իր հրրեակ երեսնորդ, իրբև Քրիստոսի աստուածային հրաշալի յայտնութիւն, իրբև յիշատակ ազգային պայծառակերպութեան, հեթանոսական կրօնէն ի քրիստոնէութիւն զարձով, և երրորդ իրբև տմախմբութեան օր Առաքելահաստատ մեր Ս. Աթոռին: Մատնանիչ ըրաւ յայլակերպութեան տօնին նշանակութիւնը քրիստոնէական հաւատքին մէջ իրբև աներկբայի սպասցոյցը եւ յայտնութիւնը հանդերձեալ կեանքի իրականութեան: Անոր արժանանալու համար անհրաժեշտ համարեց բարձրանալ իմանալի թարրերը որ այս կեանքին, եւ հոն պայծառակերպուել հոգւով և մտքով:

\* 5 Օգոստոս Բշ. — Մեռելոց. Ս. Պատարագ մատուցուեցաւ ի Ս. Փրկիչ, որ, քարոզեց Հոգ. Տ. Եղիշէ վրդ. ուշադրութեան առարկայ ընելով Մոյսէսի մահը Նարաւ լեռան վրայ. Մոյսէսի բովանդակ կեանքը ի սպաս զրուեցաւ իր ժողովուրդի ազատագրման, ու զանոնք «Աւետեաց երկիրը» առաջնորդելու նպատակին. սակայն հաղիւ անոր սեմին հասած կը մեռնի. չկայ պատմութեան մէջ սակէ աւելի տրուր մահ: Ոսկայն մեռած ժամանակ կը տեսնէ հեռուէն Աւետեաց երկիրը: Ամէն մարդու մէջ Մոյսէս մը կ'ապրի առաւել կամ նուազ. երանի անոնց որոնք իրենց Նարաւ լեռան՝ գերեզմանին առջև, կը տեսնեն Աւետեաց երկիրը՝ երկինքը. որ իւրաքանչիւր քրիստոնեային Աւետեաց երկիրն է: Ս. Պատարագի աւարտումին, երգեցողութեամբ և թափօրով ազգային գերեզմանատան մէջ հոգեհանգստեան արարողութիւն կը կատարուի ի հանդիստ հոգուց համայն ազգիս ննջեցելոյ:

\* 11 Օգոստոս կիր. — Ս. Պատարագ մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ. քարոզեց Հոգ. Տ. Հայրիկ վրդ., քնարան առնելով «Զի եկն Որդի Մարդոյ կեցուցանել զկորուսեալս» աւետարանական խօսքը. ներկայացուց արեւելեան ժողովուրդներու քաղաքական եւ բարոյական դիմակը, և հրեայ ժողովուրդին բացառիկ հանգամանքը. յետոյ ճշդեց տարրութիւնը «Կորուսեալ» բառին, որ Յիսուսի համար կը նշանակէր առաւելապէս քաղաքական բռնապետութեան ներքև կաշկանդուած մնալ, զրամի, կիրքի եւ հաճոյքի ախորժակներուն ենթարկուել, և՛ տիրական խաւարում հոգեկան աշխարհի: Ապա՝ զիտել առաւ թէ, փրկութեան գործը, ըստ տե-